






# ԱՐՈՂՁՈՒԹԵԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ



ԶՈՒԹՅԵՐԻՈՅ ԼԷՄԱՆ ԱՐՈՂՁԱՐԱՆԻՆ (Sanatorium) ՏՆՈԲԷՆ

ԵԿ

«VULGARISATEUR» Ի ԽՄԲԱԳԻՐ

ՏՕԴ. Փ. Ա. ՏԸ-ՅՈՐԻ-ԱԹ




A 13896

ԱՐՈՂՁՈՒԹԻՒՆԸ արդիւնք է մարմնոյն բոլոր գործարաններուն ներդաշնակօրէն գործելուն՝ ինչպէս նաև մաքուր արեան մը կատարեալ շրջանն է զօրաւոր կազմութեան (organisme) մը մէջ։ Ուրեմն՝ մէկ խօսքով՝ առողջութիւնը մայրութիւն է։ Քաջառողջները զայն կը պահպանեն՝ և հիւանդները կրնան գտնել զայն՝ հազարնդելով մեր մէջ և մեր շուրջ գործող օրէնքներուն և զօրութիւններուն՝ որ կեանքի մը աւելի կամ նուազերկարատեւութեան հասրաւորութիւնը կ'ապահովեն, և որոնք՝ մեր ծնած ատեն ստացուած կենսական զօրութիւններուն պահպանմանը կը հակեն։

Բնութեան զօրութիւններն են. լոյս, ջերմութիւն, ձայն, ելեկտրականութիւն, մագնիսականութիւն, ծանրականութիւն կամ ծանրութիւն, և հերաձև ձգողութիւն. ասոնց միջոցաւ է որ Աստուած իր կեանքն ու զօրութիւնը կը հաղորդէ ամէն կենդանի արարածի։

Secret of Health. — Armenian.



Բնութեան զօրութիւններուն շնորհիւ է որ բնակելի  
է մեր երկրագունոր . — անոնք են որ կը պատրաստեն  
հողը՝ որպէս զի բոյսերն ուռածանան և գործածուին իպէտս  
մարդոց և անածնոց : Այս զօրութիւնները մեզի կը հայ-  
թայթեն մեր կեանքին և մեր բարեկեցութեան էական  
պայմաններն , որպէս զի կենսական երեւոյթները կա-  
ռավագարող օրէնքները կարենան գործել մեր մէջ Արար-  
չին կամքը :

Արեգակը լոյսի և ջերմութեան մեր մեծ ազրիւրն է :  
Լոյս և ջերմութիւն՝ ամենակարեւորներն են բնութեան  
բոլոր զօրութիւններուն . առանց անոնց՝ կեանքը պիտի  
երբէք յայտնուած չըլլար : Այս զօրութիւնները , թէեւ  
քաղցր ու մեզմ , սակայն հզօր ազգեցութիւններ յառաջ  
կը բերեն մարմնոյ վրայ : Ջերմութիւնը , զոր օր . . մեր  
լաւագոյն բարեկամն է , որ կեանք կուտայ մեր մար-  
մնոյն , և ճարտարարուեստութեան բոլոր մնքենաները կը  
բանեցնէ . սակայն , եթէ կրակը իյնանք , կ'այրինք :  
Մանրականութիւնը յոյժ օգտակար է մեզի . բայց եթէ  
գահավէժի մը եղը անցնինք , կը մեռնինք՝ այդ օրէն-  
քին գործելովը :

Վերոյիշեալ օրէնքներէն զատ՝ իւրաքանչիւր կեն-  
դանի էակ իր գործարաններուն պաշտօնին վերաբերեալ  
օրէնքներու ենթակայ է . մարտզական դրութիւնը , զոր  
օր . . որու եղանակաւ մը կը գործէ . անոր գործողու-  
թիւններուն իւրաքանչիւրը մանրաքննօրէն կանոնաւոր-  
ուած ըլլալով՝ որոյ օրէնքներու համեմատ կը կոչուին  
բնախօսական կամ մարդկային կեանի օրէնքներ : Անոնց  
մեր մարմնոյն վերաբերեամբ Աստուծոյ պատուիրաններն  
են . կերպը՝ որով Ան զործել կուտայ մեր մարմնոյն . իր  
մերուր՝ կեանի տալու : Ուրեմն՝ առողջութեան զայտրնիցը  
Աստուծոյ պատուիրաններուն հնազանդութիւնն է :

Մարմինը անդադար պէտք ունի ինչ ինչ բաներու՝

որոնցմէ կախուած է իր գոյութիւնը : Առանք կը կոչ-  
ուին՝ կեանիին անհրաժեշտ պիտոյթները : Անմիջական կա-  
րեւորութեան կարդաս՝ հետեւեալներն են . օդ , ջուր ,  
քուն , անունդ , լոյս , մարզանք , զգեստ , մաքրութիւն ,  
հանգիստ : Ընթերցողին ուշադրութիւնը կը հրաւիրենք  
կեանքի՝ և հետեւաբար առողջութեան համար անհրա-  
ժեշտ եղող բաներու վրայ , յառաջ բերելով կարդ մը  
իրողութիւններ , որոնցմէ սիմափ հանենք մեր եղբակա-  
ցութիւնները :

## ՕԴ

1. Առանց օդի՝ մէկ քանի վարկեանէն կը մեռնի  
մարդ :

2. Թթուածինը՝ մեր մարմնոյն մէջ ջերմութիւն  
արտադրելու պաշտօնն ունի՝ գրեթէ միեւնոյն կերպով  
որ մեր վառարաններուն մէջ կրակը վառ կը պահէ :

3. Թթուածինը՝ թոքերուն մէջ շնչուելով՝ կը ծըծ-  
ուի արիւնէն , և կը փոխանցուի հիւսուածներուն բոլոր  
մասանց՝ ջերմութեան և կենդանութեան պահպանմանը  
նպաստելու , և մարմնոյն ապականեալ մասանց արտաքս-  
մանն օգնելու համար :

4. Բնածխային թթուն , որ կենդանական նիւթե-  
րու կիզումէն գոյացող արտադրութիւն մըն է , օդին մէջ  
կը գտնուի 4 առ 10,000 համեմատութեամբ . եթէ՝ գէշ  
հովանարութեամբ՝ կամ վատառողջ միջավայրի մը պատ-  
ճառաւ՝ այս համեմատութիւնը 6 առ 10,000ի բարձ-  
րանայ , յայնժամ օդը վեասակար՝ և նոյն իսկ վասնգա-  
ւոր կը գտնայ՝ կեանքի և առողջութեան : Ուստի՝ ա-  
ռողջ ապրելու համար՝ մեզի անհրաժեշտ է 90 խրնդ .  
մէթր օդ՝ մէկ ժամուան մէջ , գիշեր և ցորեկ :

Այս իրողութեանց համեմատ՝ հարկաւոր է .

1. Զանալ առատ մաքուր օդ ներմուծել մարմնոյն մէջ (ա) խորունկ չնշառութեամբ , (բ) նստած կամ կանգնած լաւ դիրքով մը , (գ) չնշառութիւնը ոգեւորելու համար ամենօրեայ բաւականաչափ մարդանքով մը , (դ) չնշառութիւնը աւելի գործօն և խորունկ ընելու յատուկ լոգանքներով , (ե) լայն զգեստներ հագնելով , վտարելով սեղմիրանը (corset) և ամէն ինչ որ կրնայ ձնչել թոքերը և արգիլել անոնց բնական պաշտօնը :

2. Առատ մաքուր օդ մացնել մեր տան մէջ (ա) աղէկ հովանարութեամբ մը . (բ) մեր բնակարանին շուրջը մաքուր պահելով . — անկէ հեռացնելով աղքի դէզերը , բաց արտաքնոցներն և ուրիշ ամէն տեսակ աղտեղութիւններ . (գ) տան մէջ խիստ մաքրութիւն ի զործ դընելով , մանաւանդ ննջասենեակներուն մէջ , և անկողիններն ու վերմակները ամէն առտու օդաւորելով , խոհանոցին աղբամանը և ուրիշ անմաքրութիւններ ընդփոյթ վերցնելով , և սիֆոններ հաստատելով լուացարաններու և արտաքնոցներու մէջ . (դ) շաբաթը առնուազն մէկ անգամ ճերմակեղէն փոխելով , տաք ջուրով և աճառով լուացուելէ յետոյ , և նոյն իսկ յաճախ մաքրելով ոքնդունքները՝ որպէսզի հոն հաւաքուած վատառողջ աղտեղութիւնները շթունաւորեն չնշուած օդը :

## Զ Ա Ի Բ

1. Մէկ քանի օր ջուրէ դրկուիլը տառապալից մահ մը յառաջ կը բերէ :

2. Զուրը մեր մարմնոյն երկուերրորդ մասը կը կազմէ . մնունդ մը չէ ան , բայց մնունդները իւրացնելու ծառայող միջնորդն է . մեր կազմութեան կ'օգնէ անպէտ նիւթերը արտաքսելու :

3. Զուրը՝ երիկամունքներուն, աղիքներուն, մորթին և թռքերուն գործարանաւոր աւելորդ նիւթերը կ'առնէ կը տանի: Չափահաս առողջ անձ մը օրական 3-4 լիտր կ'արտաքսէ՝ իր խմած ջուրին, առած անունցին՝ և կատարած աշխատութեան չափին համեմատ:

4. Անասունները գիտեն ջուրին մաքրող աղջեցութիւնը, և անոնց ամենուն միակ ըմպելիքը ջուրն է:

5. Ամէն օր մարմնոյն կորսնցուցած ջուրին տեղը միայն ջուրը կը բռնէ: Մաքրուր և անուշ ջուրը՝ լաւագոյն բանն է խմելու, որովհետեւ՝ երբ ծանր ջուր խմուի՝ մարմինը պէտք է արտաքսէ անոր պարունակած աղերուն մեծ մասը՝ զայն ընդունելէ առաջ: Լոգանքի համար ալ անուշ ջուրը նախընտրելի է:

6. Լաւագոյն է ջուրը կանոնաւորապէս խմել, առառուն, կէս օրին՝ և իրիկունը (ճաշերէն 3-4 ժամ վերջը՝ կամ կէս ժամ առաջ), և պառկելու պահուն, քան թէ խմել՝ ճաշերու միջոցին:

7. Երբ ջուրը խորունկ աղբիւրներէ չի բջիսիր, պէտք է զայն եռացնել՝ իրեւու ըմպելիք գործածելէ առաջ, միքրոպներէ զերծ մնալու համար:

8. Եթէ մարմինը ներսէն և դուրսէն մաքրուր պահուի այս հեղուկին միջոցաւ, հիւանդութիւնը քիչ անգամ պիտօի այցելէ մեր տունները:

9. Մարդը միակ արարածն է որ ապականեալ ջուր կը խմէ՝ ողելից ըմպելիքներու ձեւով, — գարեջուր, գինի, օղի, ուխաքի, ապաէնթ՝ ևայլն, — թէյ, խահուէ, շօքոլաթ, և ուրիշ նմանօրինակ խառնուրդներ նախադաս համարելով երկինքէն իջած մաքրուր ջուրէն: Ինչ ինչ խոտեր և ծաղիկներ՝ թէյի պէս պատրաստուելով՝ երբ չափաւորապէս գործածուին, մարմնոյն չեն վնասեր, բայց՝ մաքրուր, անուշ ջուրը Աղամին միակ ըմպելիքն էր, ու մերն ալ պէտք է ըլլայ:

## ՔԱՂԵՆ

1. Բոլոր կենդանի արարածները կը քնանան . բոյսերն իսկ զերծ չեն այս օրէնքէն :
2. Անասուններուն և բոյսերուն աճումը գլխաւորաբար քնոյ ժամանակ տեղի կունենայ :
3. Զափահանս անձինք ութք ժամ քնանալու պէտք ունին . տղայք և ծերերը անոնցմէ աւելի :
4. Շատեր՝ երկու շարաթ անքուն մնալով՝ կը կորսնցնեն իրենց բանականութիւնը . երեք շարաթ բնութեան այս քաղցր կազդուրիչն զրկուողները կը մեռնին :
5. Քունը ա'յն ատեն աւելի կը կազդուրէ մեզ՝ երր չափազանց պէտք ունինք անոր . երբ՝ մամնական և մտաւորական աշխատութեամբ՝ յոզնած կ'ըլլանք , քունը աւելի՛ հրամայողական կը դառնայ . այս պէտքը արդիւնքն է մարմնոյն՝ հիւսուածներուն , զնդերներուն և ջիղերուն մաշումէն դոյացող թոյներուն լեցուելուն :
6. Անասուններն ու վայրենիները աւելի կէս զիշերէն առաջ քան թէ ետքը կը քնանան :
7. Տղայք, ծերերը և հիւսուածները պէտք է կանուխ պառկին , և ուղածնուն շափ քնանան :
8. Առտուն կանուխ ելիք , բայց զարթուցիչ ժամացոյց մի՛ գործածեր . ու զիշեր ատեն յաճախ ժամացոյցդ մի՛ նայիք , ընդ երկար կամ անբաւական ննջածըլլալու վախով : Զարթուցիչ ժամացոյց գործածելը՝ մոմը երկու ծայրերէն վառելու կը նմանի , և ժամացոյց նայիլն ալ՝ անքնութիւն կը պատճառէ : Սովորութիւն ըրէ որոյ ժամերու մէջ պառկիլ , և քնանալ՝ մինչեւ որ արթննասընականօրէն :
9. Ճաշերէ վերջ երկարած քունը վնասակար է :

որովհետեւ մարառութիւնը կը դանդաղեցնէ . այս բանին  
մէջ երախայք բացառութիւն կը կազմեն :

10. Ճաշերէ վերջ ծանրութիւն կամ թուլութիւն  
գալը բնական վիճակ մը չէ . ասոր պատճառը՝ աննդա-  
կան խողովակին (աղիքին) մէջ կերակուրներուն թթուիլն՝  
ու անկէ յառաջ եկաղ տեսակ տեսակ թոյներու ժար-  
մընէն իւրացուիլն է :

11. Զեայ բան մը որ կարենայ քնոյ տեղը բռնել .  
քնարեր և թմրեցուցիչ դեղեր վետակար են :

12. Պառկելու ատեն՝ մեր գլուխը պէտք է զով  
ըլլայ , մեր ոտքերը տաք՝ և ստամոքը և թափանը (τεσ-  
τυμ) պէտք է պարապ ըլլան :

13. Լաւ քնանալու համար՝ կարելի եղածին չափ  
հորիզոնական դիրք մը առ . բարձր բարձեր՝ և նեղ դի-  
շերնոց մի՛ գործածեր :

14. Ծանր և հաստ վերմակներ վրադ մ'ա՛ռներ .  
ձմեռը մէկ քանի բարակ բուրդէ ծածկոցներ (պաթանիյէ)  
լաւագոյն են . պէտք չէ վետրալից անկողին և վերմակ  
գործածել . վետուրները թռչնոց համար լաւ են , բայց  
մարդոց համար՝ վատառողջ . կամաց կամաց կը փոտին  
անոնք , կը ծծեն մարմնոյն քրտինքը , և ննջասենեակին  
օղը կ'ապականեն : Նաև զանազան հիւանդութեանց  
միքրոպներու ազւոր բոյն կը դառնան :

15. Անկողինները՝ դիւրաւ լուացուելու նիւթերէ  
պէտք է շինուին . մազը , հնդկանեփը , փուրծը (զըթըգ)  
բամպակը , և յարդը՝ լաւագոյն են :

16. Եթէ կարելի է՝ ամէն օր չորցուր անկողին-  
ները , վերմակները և սաւանները , օդանոսանքի մէջ  
դնելով զանոնք , կամ ուղղակի արեւուն դիմաց փոելով .  
ձմեռը՝ սենեակը տաքցնելով՝ կրակին քով չորցուր զանոնք:

Ննջասենեակը զիշեր ցորեկ խնամքով պէտք է հո-  
վահարել , Եթէ մսելէ կը վախնաս , ծածկոցներուդ թիւը

աւելցուր, ուսերդ աղէկ ծածկէ, և լաւ կ'ըլլայ որ գլուխող գղակ մը դնես՝ քան թէ մաքուր օդէն զրկուիս :

## ՄՆԱԻՆԴ

1. 40-60 օր մարդ կրնայ սպրիֆ՝ առանց ուտելու:
2. Սխալ է կարծել թէ՝ մնունդը կեանքին առաջին պէտքն է. այս սխալը՝ շատերը մղած է որկրամոլութեան, և վաղահաս մահերուն պատճառ եղած :

3. Սխունդները՝ բնախօսական խթան մեն մարմնոյն համար. հիւսուածներուն կենդանական գործածութեամբն յառաջ եկած կորուստներուն տեղը կը բռնեն անոնք, և կը հայթայթեն կիղանիթը՝ որ վառ կը պահէ մարմնոյն ջերմութիւնն ու կորովը :

4. Այս նպատակն իրագործելու համար՝ մեր կերակուրները հետեւեալ հինգ մնողական տարրերը պէտք է պարունակեն. սպիտ (albumine կամ protéide), նշայ (amidon), շաքար, իւղ, և աղեր :

5. Սպիտ կը գտնուի այլևայլ ձեւերով (albumine, fibrine, caséine և այլն) միսին, կոթին, հաւկիթին մէջ. իւղալից պառողներուն, արմատիքներուն՝ մանաւանդ վարսակին, ցորենին և հաճարին մէջ. սիսեռի, լուրիայի և ոսպի նման ընդեղէններու մէջ :

6. Նշայը կը գտնուի ոչ-կենդանական բոլոր մնունդներուն մէջ. մանաւանդ՝ բրինձին, գետնախնձորին, արարոթին, ձերմակ հացին՝ և առհասարակ բոլոր ընդեղէններուն մէջ :

7. Գլխաւոր արհեստական շաքարը՝ սովորական շաքարն է, եղէզնաշաքար ըստած, որ կը պատրաստուի շաքարեղէգէն, բանջարէն, և ուրիշ բոյսերէ : Մեզրուցը կամ պտղաշաքարը (lévulose), խաղողաշաքարը (glucose)

և կասկաշաքարը (malt) որ գարիին ծլարձակման ատեն կը կազմուի, բնական շաքարներ են:

8. Բացի կենդանական ճարպերէ (դմակի իւղ, կարագ, սեր, ) իւղ կը պարունակին նաև ընկայզը, նուշը, ձիթապտուղը՝ ևայլն, և արմտիքներուն մէջ գլխաւորաբար ցորենն ու վարսակի:

9. Աղեր կը գտնուին բոլոր գործարանաւոր սնընդեղէններուն մէջ:

10. Թթուները գլխաւորաբար կը գտնուին պտուղներուն և կաթին մէջ:

11. 75 քիլօ կշռող մարդ մը՝ օրական 400-600 կրամ սննդական նիւթերու պէտք ունի, — առանց հաշուելու ջուրը, խորչանիւթը (cellulose) ևայլն, որոնք կերակուրներուն հետ կը գործածուին: Մննունդի յիշեալ քանակը, — որ մարմնոյն ծաւալին, կատարուած աշխատութեան՝ և ծամելու եղանակին համեմատ կը փոխուի, — պէտք է պարունակէ 48-84 կրամ (կամ 12%) սպիտ, 24-36 կրամ (կամ 6%) իւղ, և 328-492 կրամ (կամ 82%) նշայ կամ շաքար:

Պ. Ֆլէչըրի փորձերը հաստատած են որ՝ 62 քիլօ կշռող մարդ մը ամենատաժանելի աշխատութիւններ կրնայ կատարել՝ օրական 400 կրամէն պակաս մնունդ առնելով, կամ՝  $\frac{1}{3}$ ը սովորական ուժելիքին, միայն թէ պէտք է լաւ ծամել:

Սպիտը անհրաժեշտ է՝ վերակազմելու համար արիւնը կամ մարմնոյն գործօն հիւսուածները, այսինքն՝ ուղեղը, ջիղերը, դնդերները, գեղձերը՝ ևայլն:

Շաքարը, նշայը, և ճարպերը՝ ջերմութիւնն ու կորովը կը պահպանեն, և մարմնոյն մէջ գանուած ճարպին կազմուելուն կը ծառային:

Գործարանաւոր աղերը օգտակար են ուկորները սնուցանելու, բայց՝ ուղեղը, ջիղերը և ու-

ըիշ հիւսուածներ՝ հաւասարապէս պէտք ունին անոնց :  
Գործարանաւոր բնական թթուները՝ կը նպաստեն  
առնուած սնունդներուն արեան խառնուելուն՝ և թու-  
նաւոր նիւթերուն մարմնէն արտաքսուելուն :

12. Իւղու պտուղները (նուշ, ընկոյզ, կաղին՝  
և այլն) կը պարունակեն 85-90% սնուցիչ նիւթեր, կամ  
40-60% իւղ՝ և 20-25% սպիտ. Նշայ շատ քիչ ունին :  
Արմինիները (ցորեն, եղիստացորեն, բրինձ՝ և այլն) ա-  
ռատ նշայ կը պարունակեն (60-70%), և քիչ շատ սպիտ  
(10-15%). բայց քիչ իւղ կամ ճարպ :

Բնդեղենները (սիսեռ, լուրիս, ոսպ) առատ սպիտ  
կը պարունակեն 20-30%), սակայն նոււաղ նշայ ունին  
քան արմտիքները՝ և գրեթէ միեւնոյն չափով իւղ : Նու-  
րագոյն հետազօտութիւններ ցոյց առած են որ բանջա-  
րեղէններու կեղեւները կը պարունակեն նիւթ մը՝ մի-  
զական թթուին (acide urique) նման, որ զանոնք դժուա-  
րամարս կը դարձնէ և զրգուիչ հիւսուածներուն համար  
մանաւանդ յօդացաւէ (rhumatisme,) յօդ ատապէ (goutte,)  
անգարէ (գլխու մանակի ցաւ, migraine), կամ ուրիշ  
միզային թունաւորումէ տառապող անձինք պէտք չէ  
զործածեն զանոնք :

Պտուղները (ինձոր, սալոր և այլն) կը պարունակեն  
84-90% ջուր՝ և 16-20% սնուցիչ նիւթեր, որոնց մէջ  
կը գանուին պտղաշաքար և գործարանաւոր թթուներ՝  
զանազան քանակութեամբ : Շաքարին և թթուին չափին  
համեմատ՝ պտուղները կը կոչուին՝ թթու, կէս-թթու,  
և անուշ :

Մ Ա Բ Ս Ո Ղ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Հինգ մարսողական գործարաններ կան . բերանը,  
ստամոքը, լեարզը, պանկրէատը՝ և աղիքները :

Հինգ մարսողական հիւթեր կան . լորձունքը , ստամոքային հիւթը , մաղձը , պանկրէատական հիւթը՝ և ընդերային (աղիքի) հիւթը . ասոնց իւրաքանչիւրը լիշեալ գործարաններուն միջոցաւ կ'արտադրուի :

Հինգ սննդական տարրեր կան՝ որ կը մարսուին կամ կը լուծուին . նշայը , սպիտը , իւղերը , շաքարը՝ և աղերը :

Լորձունքը կը մարսէ նշայը՝ և շաքարի կը վերածէ զայն :

Պանկրէատական հիւթը կը մարսէ սպիտը՝ և մարսոնի (peptone) կը փոխարկէ զայն :

Մաղձը , որ ստամոքին մէկ քանի սանթիմէդր վար սննդական խողովակին մէջ կը թափի , կը մարսէ իւղը՝ կամ մանաւանդ հեղուկ վիճակի կը վերածէ զայն :

Բոլոր մարսողական հիւթերը կը լուծեն աղերը : Հանգային աղերը դժուարաւ կը լուծուին :

Կերակուրները լաւ մը ծամուելով կլլուելնէն յետոյ՝ լորձունքը կը շարունակէ իր աղեցութիւնը ի գործ դնել անոնց վրայ՝ ստամոքին մէջ հասնելնէն կէս կամ երեք քառորդ ժամ վերջ , այսինքն՝ մինչեւ որ ստամոքին պարունակութիւնը զօրաւոր թթու մը դառնայ՝ արտադրուած ստամոքային հիւթին քանակին հասեմատ : Եթէ կերակուրները ցամաք վիճակի մէջ և լաւ ծամուած են , լորձնային աղեցութիւնը կը վերսկսի աղիքներուն մէջ՝ լծորդութեամբ մաղձային և պանկրէատական մարսողութեան :

Սպիտը և նեարդիդը (fibrine) ստամոքին մէջ կը մարսուին՝ ստամոքային հիւթին միջոցաւ :

Կաթին կենդանական պանրինը (caséine)՝ և սիսուին , լուրիային և ոսպին բուսական պանրինը գլխաւորաբար կը մարսուին բարակ աղիքին մէջ :

ԲՆՇ ՈՒՏԵԼ ՊԵՏՔ Է

1. Պառողները և արմատիքները մարդուն բնական ուտելիքը կը կազմեն :

2. Բուսեղչներով ապրով մարդիկ՝ մարմնապէս և մտապէս դօրաւոր են մասով մնանողներուն շափ. անոնցմէ նուազ դիւրագրգիռ են, և աւելի կը տոկան յոդ-նութեան. ընդհանրապէս աւելի երկար կ'ապրին, և՝ բաց աստի՝ անոնք զերծ են մսի դործածութեան արդիւնք եղող բազմաթիւ հիւանդութիւններէ : Ասի ճշմարիտ է նաև անասնոց նկատմամբ :

3. Պառողները երկու դասակարգի կը բաժնուին. ցրու կամ մսու պտուղներ, որոնց վրայի մասը ուտելի է՝ ինչպէս խնձոր, սալոր, դեղձը՝ ևայլն, և պատենաւոր կամ կեղեւոս պտուղներ, որոնց միջուկը ուտելի է՝ ինչպէս նուշը, շագանակը, կաղինը :

4. Թարմ պառողները միքրոպներու դիմադրելու յատկութիւնն ունին՝ իրենց պարունակած թթուներուն զօրութեամբը. բայց պէտք է հասուն ըլլան: Խակ վիճակի մէջ կը պարունակեն նշայ՝ որ շաքարի դեռ չէ փոխուած. շափէն աւելի հասուն վիճակի մէջ՝ կը կորունցնեն իրենց ապանեխական (aseptique) և սնուցիչ յատկութիւնը, իրենց թթուներուն մէջ խմորմամբ յառաջ եկած փոփոխութեանց պատճառաւ :

5. Ապիտը շատ եփուելու պէտք չունի. հում վիճակի մէջ՝ կամ թեթեւ կրակով եփուելով՝ աւելի դիրքամարս է :

6. Ապիտին հակառակ, նշայը պէտք է շատ կրակով եփուի. — փուռի մէջ նախընտրելի է: Որքան աւելի եփուի, այնքան աւելի համեզ և դիւրամարսելի կ'ըլլայ: Հում նշայը միայն աղիքներուն մէջ՝ և դժուարաւ կը

մարսուի . մինչդեռ եված կամ լուծելի նշային (dextrine և այլն) մարսովաթեան մեծագոյն մասը կը կատարուի բերնին մէջ՝ լորձունքին միջոցաւ :

7. Շաքարեղէ գէն և բանջարէն հանուած շաքար-ները՝ արհեստական ըլլալով՝ հակամէտ են խմորում յառաջ բերելու՝ քան բնական շաքարները , և շատ քիչ պէտք է գործածուին :

8. Պարարտ մարմինները , ինչպէս խողաճարպը , ճրագուն (իչ եազը) , դմակի իւղը , կարագը , ձիթափողը՝ այնպէս ինչպէս են՝ չեն գտնուիր բնութեան մէջ , բնական իւղերը՝ մասնիկներու բաժնուելով՝ ջուրին հետ կրնան խառնուիլ . կը գտնուին՝ սերին , իւղոտ պատուղ-ներուն՝ և մէկ քանի արմտիքներուն մէջ : Ընկոյզը , նուշը , կաղինը , պիստակը և այլն , երբ լաւ ծամուին , կամ էզմուին , ախորժարեր են և դիւրամարս :

### ԽՆՉՊԵՍ ՊԼՏՔ Է ՈՒՏԵԼ

1. Լա՛ւ ծամկ: Ահա՝ ամենակարեւոր կանոնը ու-տելու՝ կերակուրներու ընտրութենէն յետոյ : Ակռանե-րուդ հո՛գ տար , և զանոնք գործածել սորվէ՝ կարծր բաներ ուտելով . կերակուրը ո՛րքան ընդերկար մնայ բերնիդ մէջ , այնքան քիչ ժամանակ կը մնայ ստամոքիդ և ազիքներուդ մէջ : Հաստատուած է որ՝ երբ կերա-կուրները լաւ ծամուին , սննդական տարբերուն 90%օը կը ծծուի մարմինէն :

2. Ճաշած ատենդ մի՛ աճապարեր , և մտազրադ մի՛ ըլլար :

3. Չոր կերակուրներ կե՛ր (պաքցիմատ , չոր պը-տուղ՝ և այլն) . երբ ջրոտ կերակուրներ պիտի ուտես , անոնց հետ ցամաք բանե՛ր կեր , զանոնք աւելի լաւ ծամելու , լորձունքոտելու և մարսելու համար :

. 4. Ճաշերու միջոցին չուր կամ ո իւ և բան մի խմեր՝ (ա) յանդի պէտք չունիս հեղուկի, որոնետեւ կերակուրները թրջող միակ հեղուկը լորձունքն է (այս բանին մէջ տեսնդ (fièvre) ունեցողները բացառութիւն կը կազմեն): (բ) Բավելիիները՝ լորձունքը կը ցրախառնեն և ուստի կը տկարացնեն զայն: (գ) Անոնք ակռանները մասամբ կը զրկեն իրենց աշխատութենէն, ինչ որ անոնց տկարանալուն պատճառ կ'ըլլայ: (դ) Կը ձգտին փուրացընել կերակուրները կուլ տալը՝ նախ քան անոնց աղէկ մը ծամուիլն ու լորձունքոտիլը: (ե) Կը դժուարացնեն սամուխին մարտողութիւնը որ տեղի չ'ունենար՝ նախ քան հեղուկներուն ծծուիլը: Պաղ ըմբկիլիքները աւելի վեասակար են մարտողութեան՝ ոչ միայն լոյծ ըլլալնուն համար, այլ՝ ստամոքին պարունակութեան ջերմութիւնը կը նուազեցնեն՝ մինչեւ որ բնական տաքութիւնը ջերմաստիճանին (température) կանոնաւոր վիճակին հասնի: Կէս գաւաթ պաղ ջուրը՝ կէս ժամ կը յետաձզէ մարտողութիւնը:

5. Լա՛ւ բաղադրէ կետակուրներդ: Կերտկուրներու լաւ բաղադրութիւններն են. 1. արմափ (հաց, ցորեն, բրինձ՝ ևայլն), չոր ընդեղէններ և իւղոտ պրուզներ՝ հետեւեալներէն միոյն հետ պտուղ, կաթ, բանջարեղէն կամ հաւկիթ. 2. կաթ՝ թարմ հաւկիթի կամ անուշ պտուղի (ոչ շաքարուտուած) հետ. 3. հաւկիթ՝ պտուղի հետ:

Դէ՛շ բաղադրութիւններ են. 1. կաթ և շաքար կամ շատ շաքարոտ կերակուրներ՝ ինչպէս անուշ (բէչէլ) ևայլն. 2. պտուղ և կանանչեղէն. 3. ճարպի, կարաղի կամ ձիթաիւղի մէջ եփուած կամ տապկուած կերակուրներ:

ԵՐԲԻ ՊԼՏՔ Է ՌԻՏԵԼ

1. Ատամոքը պէտք է հանգստանայ աշխատութեան ժամերուն միջեւ։ Ճաշի մը աւարտելէն մինչեւ յաջորդ ճաշի մը սկսիլը 5-6 ժամ պէտք է անցնի։ Ատամոքային մարսողութիւնը ընդհանրապէս 4-5 ժամ կը տե՛լ։

2. Քնանալէ առաջ՝ բոլոր կերակուրները ստամոքէն պարպուած պէտք է ըլլան, քանզի քունը շատ կը վեասէ մարսողութեան։ Ընթրիքը՝ ուրեմն՝ պէտք է պարզ եւ թեթեւ ըլլայ։ Երեկոյեան լիառատ և ուշացած ճաշերը, և զիշերի մէջ առնուած ընթրիքները կ'աւերեն ստամոքը։

3. Երբ կերակուրները լաւ բաղադրուին և ուտուին այն պահերուն ուր մարմինը ասէնէն աւելի կաղդուրուած է, շատերու համար՝ օրը երկու ճաշը կը բաւէ։ Բնախօսական տեսակէտով՝ ճաշելու լաւագոյն պահերն են։ առառուան ժամը ութը (ը. ե.) և կէս օրէն վերջն երկուք ու կէս։

ՈՒՆԴԱԿԱՆ ՍԻԱԼՆԵՐ

1. Ճաշերու միջեւ ուտել։ Այս յոռի սովորութեան անձնատուր եղողները կը խանգարեն ստամոքնին։ Մարսարանը, մասսամը գնդերային ըլլալով, սահմանուած է կշռականօրէն գործելու՝ ինչպէս ուրիշ ու է գնդեր։ Մէկ ճաշէ միւսը՝ ոչինչ պէտք չէ մացնել ստամոքը, — ոչ իսկ խնձոր մը։ Օրը երեք անգամ ճաշելը լիուլի կը բաւէ ու է մէկու մը համար։ միայն թէ սննդարար կերակուրներ պէտք է ուտել։ Տենդունները, գժուարա-

մարսութենէ տառապողները և ուրիշ հիւանդներ՝ որոնք հեղուկ կերակուր պարտին ուտել, ինչպէս նաև մէկ տարեկանէ վար մանուկները, այս կանոնին մէջ բացառութին կը կազմնեմ :

2. Արագ ուտել: Այս սխալէն պէտք է խորշիլ՝ չոր կերակուրներ ուտելով։ Կուլ արտած կերակուրներուն քանակութենէն կախուած չէ մեր կեանքին պահպանումը, այլ՝ իւրացուցած քանակութենէն։ Իւրացումը (assimilation) կատարեալ ըլլալու համար պէտք է որ կերակուրները չոր ըլլան և լաւ ծամուելով լուծուին մարսողական հիւթերուն մէջ :

3. Շատ տաք կերակուրները և շատ տաք ըմպելիիները կը տկարացնեն ստամոքը :

4. Պաղ կերակուրները՝ մարսուելու սկսելէ առաջ՝ կազմութեան ջերմաստիճանին հասնելու համար կենսական ուժի վատնում կը պահանջեն։ Անոնց ընդերկար մնալը ստամոքին մէջ՝ կրնայ խմորում յառաջ բերել :

5. Իւղոս (մանաւանդ իւղի մէջ տապկուած) եւ խառնուրդ կերակուրները թէեւ ախորժակ կը զրգուեն, բայց դժուարամարս են, և շատ գէշ տեսակ արիւն կ'արտադրեն :

6. Պղպեղը, մանանեխը (հարտալ), մեխակը (խարէնֆիլ), կինամոնը (թարչին), և ուրիշ համեմեներ սնունդներ չեն. կը զրգուեն ստամոքը և ջղալին դրութիւնը. բաց աստի՝ հարրուխ, դժուարամարսութիւն և ուրիշ հիւանդութիւններ յառաջ կը բերեն, և կերակուրներուն բնական համը կը կորսնցնեն :

7. Պանիրը, քացախի մէջ պահուած պտուղներ և բանջարեղիններ (թուրչու), միսը. քարազօնաթ աը սուտով պատրաստուած կարգ մը ուտելիքներ՝ երբէք պէտք չէ մանեն մեր ստամոքը. անոնք պէտք չէ զըտնուին կերակրացուցակին մէջ այն մարդուն որ կը

ցանկայ ապաքինիլ կամ իր առողջութիւնը պահպանել :

8. Օդի, քօնեաք, գինի, և ուրիշ սգելից ըմպե-  
լիքներ. թէյ, խահուէ, քօքօյակերպ ըմպելիքներ՝ նմա-  
նապէս վեստակար են. (ծխախոտը պէտք չէ պղծէ մար-  
մինը այն մարդուն՝ որ կը ցանկայ երկար եւ առողջ  
ապրիլ) :

### I. Ո Յ Ս

1. Լոյսը՝ թէեւ նուազ անմիջական կարեւորութիւն  
ունեցող պէտք մըն է կեանքի համար՝ քան օդը, ջուրը,  
քունը, և սնունդները, այսու հանդերձ նշանակելի ազ-  
դեցութիւն մը ունի կենդանական և բուսական կեան-  
քի վրայ :

2. Առանց արեւուն չեշտակի և հականեխիչ ճա-  
ռագայթներուն, միքրոպները պիտի լեցնէին մեր այս  
երկրագունար. բոյսերը՝ կորսնցնելով իրենց գունաւորիչ  
կանանչ նիւթը՝ (chlorophylle) պիտի մերմկնային, նաև  
պիտի չկրնային խրացնել բորակածինը (azote) և ած-  
խածինը (carbone), և օդը պիտի չուտով անշնչելի  
դառնար :

3. Լոյսը, մասնաւորապէս արեւու և ելեկտրական  
լոյսը, կը բազկանայ ջնրմացուցիչ լոյսէ և քիմիական  
ճառագայթներէ : Առոնք՝ սրէքթրոսէն անցնելով՝ պարզ  
աչքով տեսանելի եօթը գոյներու կը բաժնուին. կարմիր,  
նարնջագոյն, դեղին, կանանչ, կապոյտ, լեզակագոյն,  
մանիչակագոյն : Նաեւ կը պարունակէ պարզ աչքով ան-  
տեսանելի ճառագայթներ՝ ինչպէս և ճառագայթները, Ս  
ճառագայթները, Պէքրէլեան ճառագայթները, և բատ-  
իոմի նման ուրիշ լուսարձակ մարմիններէ արձակուող  
ճառագայթներ :

4. Կարմիր, նարնջի, և դեղին ճառագայթները

ջերմացուցիչ՝ այսինքն ջերմութիւն արտադրող ըլլալով՝ կը գրգռեն քրտինքի գեղձերը, և կը փութացնեն վերքերու, պալարներու և ուռեցքներու բուժումը, և կ'ուղեւորեն ջղային դրութիւնը :

5. Կապոյտ, լեզակագոյն և մանիշակագոյն ճառագայթներուն ազդեցութիւնը աւելի քիմիական և վերլուծական ներգործութիւններ յառաջ կը բերեն և կուսանկարչական և այլ ազեր կը տարրալուծեն, միքրոսկոպ կը ջնջեն և ջղային դրութիւնը կը հանդարտեցնեն :

Արեւու չեշտակի ճառագայթները մէկ քանի ժամէն կը սպաննեն ամէնէն տոկուն միքրոպը. դիւրութեամբ կը թափանցեն մարմնոյն մէջ և բնախօսապէս կը գրգռեն կազմութեան հիւսուածային բջիջները, կը փութացնեն անխւրացումը (désassimilation), և քրտինք յառաջ կը բերեն՝ նոյն իսկ երբ շրջապատիկ բարեխսառնութիւնը (température) մարմնոյն բարեխսառնութենէն վար ըլլայ: Ուրիմն պէտք է հագնիլ ճերմակ կամ բաց-գոյն և թեթե հագուստներ, որպէս զի օդը և լոյսը կարենան դիւրաթափանցել: Արեւու լոգանքները, Ֆինօխնեան դարմանները, ելեկտրական լոյսի լոգանքները բուժիչ միջոցներ են՝ չնորհիւ լոյսի ներգործութեան:

## Մ Ա Բ Զ Ա Ն Ք

1. 500է աւելի դնդերներ ունինք՝ որոնց յատկութիւնն է կծկականութիւն: Այն դնդերները որ չեն գործածուիր, կը խաթարուին, որովհետեւ բնութիւնը մարմնոյն չգործածուած մասերուն պէտք չունի:

2. Մանուկները և մատաղ անասունները ամենէն աւելի կամայական շարժումներ կ'ընեն, և իրենց տեսակին ամենազեղեցիկ տիպարներն են՝ առողջութեան տեսակէտով:

3. Զաշխատող մարդիկ՝ ընդհանրապէս ախորժակ չեն ունենար, և խաղաղ քուն չեն վայելեր:

4. Մարզանքը պէտք է համաչափ (symétrique) և կանոնաւոր (systématique) ըլլայ, այնպէս որ մարմինը չը ձեւափոխուի, և այս բանին մէջ պէտք է յարատեւութիւն՝ հակառակ զգացուած ցաւերու և անհանգստութեանց՝ նախաքայլի ատեն:

5. Միտքն ու մարմինը պէտք է հաւասարապէս մարզել, որպէս զի լաւ արդիւնքներ ձեռք բերուին մեր կեանքին մէջ: Լոկ մտաւոր աշխատութիւն կատարողները կանուխ կը մնանին. ու միայն մարմնաւոր աշխատութիւն կատարողները կենսական ուժ չեն ունենար և հիւանդութեան չեն տոկար:

6. Լաւագոյն մարզանքը քալելն է. հիւանդներն իսկ պէտք չէ զանց ընեն զայս. քալելը կ'օգնէ մարսոզութեան, կը նպաստէ չնշառութեան և արեան շրջանին. կը նուազեցնէ ներքին արիւնախունումը (congestion) և կ'ամոքէ ջղային դրութիւնը:

7. Աւելի լաւ է մաշիկ՝ քան ժանգոտիլ, թէ պէտխորհող և ուսումնասիրող մարդը ոչ մին կ'ընէ ոչ միւսը:

### Զ Գ Ե Ս

1. Զգեստները պէտք է յարմարին՝ տարիքի, սեռի, ջերմառտիճանի (temp.), աշխատութեան տեսակի՝ և առողջութեան վիճակի:

2. Առողջապահօրէն հագուելու համար՝ պէտք է ուսերը կրեն զգեստներուն ծանրութիւնը՝ և ոչ թէ ազդրերը, և զգեստները պէտք է հաւասարապէս ծածկեն մարմինը:

3. Զգեստները այնքան լայն պէտք է ըլլան՝ որ մարդ կարենայ չնչել առանց դոյզն սեղմում զգալու,

թեւերը բարձրացնել գլխուն վեր, և ուսերը վերցուցած ատեն՝ բոլոր զգեստները համեմատապէս բարձրանան։ Սեղմիրանէն և բոլոր նեղ զգեստներէն պէտք է հրաժարիլ։

4. Նախկին արձաններուն բաղդատական չափերը՝ և մեր դարուն ապրող և կազմերնին չճնշող հազարաւոր վայրենի կամ կէս քաղաքակիրթ արանց և կանանց հասակները կ'ապացուցաննեն թէ՝ մարդուն կազմական ձեւին համեմատութիւնները 2000 տարի առաջ ապրողներուն հետ համեմատական են։

5. Կնոջ մէջքին չափ պէտք է ըլլայ իր բարձրութեան  $40-47^{\circ}/\circ$ . իսկ այր մարդունը՝  $42-45^{\circ}/\circ$ ։ Այս չափերուն նայելով՝ արդի նորաձեւ զգեստները տնեցուցած են մարմինը — մանաւնդ կանանց մարմինը — այն աստիճան որ հազուագիւտ է տիպար համեմատութիւնը գտնել։

6. Արունքներուն և բազուկներուն երակները համեմատապէս աւելի հաստ են քան իրանինները, ինչ որ ցոյց կուտայ թէ բնութիւնը աւելի մեծ չափով մը արիւն և ջերմութիւն կը դրկէ հօն։ Այս պատճառով առողջապահիկ զգեստները պէտք է աւելի՛ տաք պահեն բազուկները և սրունքները՝ քան մարմնոյն միւս մասերը։

7. Ամառը՝ կտաւէ կամ բամպակէ ճերմակեղէնը լաւագոյն է։ Չմեռը կամ մարմնական ծանր աշխատութեան ատեն, բրդեղէնը աւելի յարմար է, քանզի քըրտինքը ծծելով կը չոգիացնէ զայն, և թէ կամաց կամաց կը չորնայ։ Բուրդը, վատ հաղորդիչ ըլլալով ջերմութեան, մարմինը կը պատսպարէ ջերմաստիճանին յանկարծական փոփոխութեանց, օդահոսանքի՝ և այլնի դէմ։ յետոյ կուգան մետաքսը, բամպակը, քթանը։

8. Ծանր շրջասգեստները (յորե) վեասակար են։ Երբ սրունքները տաք պահուին, չատ բան հագնելու հարկ չի մնար։

9. Երկայն շրջասգեստները և հագուստները բոլորովին աւելորդ են : Անձրեւոտ եղանակին ոչ միայն կ'աղտոտին և կը թրջին անոնք, այլ և պճեղները (թօփուգ) կը խոնացնեն, ծանր են՝ և անյարմար . փողոցներուն միքրոսպազմերը, փոշին, ցեխը՝ և ամէն տեսակ աղտեղութիւն կը հաւաքեն՝ և քալուածքը կը նեղեն :

10 Սեղմիրանները և նեղ զգեստները կը աձեւցընեն մարմինը . կը ճնշեն թոքերը, սիրտը, լեարդը, ստամոքը, փայծաղը (տալագ)` և երիկամունքները, կ'արգիւն արեան շրջանը՝ և կը վեստեն յիշեալ գործարաններուն զարգանալուն և գործելուն : Ասոնք չկրնալով գրաւել իրենց սահմանեալ տեղը, կը տեղափոխուին, ինչպէս նաև աղիքներն ու որովայնակոնքին (bassin) գործարանները, և խել մը հիւանդութիւններ ու ցաւեր յառաջ կը բերեն :

11. Պէտք է մեծ խնամք տանիլ ոտքերուն, մանաւանդ ձմեռ ատեն : Կօշիկները պէտք է լայն և չոր ըլլան : Պէտք է փոխել զանոնք, նաեւ գուլպանները, երբ խոնաւ են : Լաւագոյն է երկու զոյգ կօշիկ ունենալ և փոխել ամէն օր :

12. Շատ զգեստ կը յոգնեցնէ մարմինը : Մորթը ոչ միայն կը տկարանայ՝ ջերմութեան չափազանց կուտակմամբ, այլ՝ գրեթէ անկարելի կ'ըլլայ աղատ շարժիլ : Նօսրահիւս (սէյրէկ տօգմա) թեթեւ զգեստները աւելի տաք կը պահեն՝ քան խիստ հիւսուած զգեստները :

### Մ Ա Ք Ր Ո Ւ Ի Թ Ի Ւ Ն

Առողջները իրենց առողջութիւնը կը պահպանեն՝ և հիւանդները չուտով կ'ապաքինին՝ յաճախակի լոգանքներով մաքրելով մորթին աղտը : Մարմինը կ'աղտոտի դուրսկն (փոշիով կամ ցեխով և լն.) և ներսկն՝ գործա-

բանաւոր նիւթերու ձեւով որ քրտինքին հետ կ'ելլեն, և մորթին վրայ կը մնան, վերնամորթին (épiderme) մեռած խորչերուն (cellule), ճարպային և ուրիշ հինցած նիւթերու հետ էթէ այս նիւթերը, որոնց ոմանք թռւնաւոր են, յաճախ չհանուին՝ լուացուելով և ճերմակեղէն փոխելով, մորթին վրայ և զգեստներուն մէջ կը մնան, և անկից վերածծուելով մարմնէն, տկարութիւն և հիւանդութիւն յառաջ կուգան։ Շարաթը մէկ կամ երկու անգամ տաք ջուրով և աճառով լոգանքը մորթին ծակտիքները կը բանայ, կը լուծէ իւղային արտադրութիւնները, և մօրթը կը նորոգէ։ Պազ լուացմունքներ՝ իրը կազդուրիչ առտուն արթննուլէ անմիջապէս յետոյ երր առնուին, և ախորժելի լոգանք մը՝ երեկոյին՝ ջիղերը ամոքելու համար, մորթը կը մաքրեն, արեան շըրջանը կը կանոնաւորեն, և մարմինը զերծ կը պահեն պազառութիւններէ՝ և ընդհանուր առողջական կորովը կը պահպանեն։

### Հ Ա Ն Գ Ի Ս

1. Բուռ կենդանի արարածներուն պաշտօնները կշռական (rythmique) են. յամրացում (ralentissement) մը վրայ կուգայ մերթ ցորեկ ատեն, բայց բազմաթիւ պարագաներու մէջ՝ մանաւնդ քնոյ միջոցին։

2. Դնդերային դրութիւնը բնդերկար չի կրնար կծկուած մնալ. քիչ մը յետոյ կը թռւլնայ։ Ստնդանքը (spasme) կամ կծկումը հիւանդութեան նշան մէ։

3. Ուշադիր եղիր կաթնկեր մանուկներուն, և տեսինչպէս կը չարժին անոնք. խումբ մը դնդերներ գործած ատենին՝ միւաները կը հանդչին. տղայք՝ զրօնած ատեննին՝ միւնոյն բանը կ'ընեն, և նոյնիսկ չափահաս անձինք յաճախ կը փոխեն իրենց դիրքը՝ միւնոյն շար-

ժումները կատարած ատեննին : Աւրեմիս պարբերական հանգիստի օրէնքը ընդհանուր է :

4. Դնդեր մը շարունակ ձգտեալ վիճակի մէջ պահուելով կը ակարանայ՝ և չուտով կը կորսնցնէ իր կծկուելու կարողութիւնը . միւնոյն բան ճշմարիտ է շարունակաբար գործածուող դնդերին նկատմամբ ալ ։ Ըմրիշները և մարմնական չարաչար յոգնութիւն ունեցաղ անձինք՝ ընդհանրապէս սրտի և թռքերու հրւանդութիւններէն կը մեռնին :

5. Մարմինը չի կրնար հանգչիլ՝ եթէ միտքը յուղուած է, և միտքը չի կրնար հանգչիլ՝ եթէ մարմնոյն մէջ ներդաշնակութիւնը չի կայ : Միակ ճշմարիտ հանգիստը՝ մարմնաւոր և մտաւոր է միանգամայն : Հիւանդութեան շատ մը պարագաներու մէջ, երբ մարդ կը յաջողի խաղաղեցնել հոգին . աղաքինումը արագ կ'ըլլայ :

6. Կատարեալ հանգիստը չի կայանար սոսկ ամէն աշխատութենէ հրուժարելու մէջ . այլ՝ մանաւանդ՝ արգիւնքն է աշխատութեան փոփոխութեան մը որուն շնորհիւ զանազան կարողութիւններ կը գործածուին : Այսպէս՝ մտաւոր և մարմնաւոր գործունէութիւնը միացընելով է որ մարդ աւելի մեծ չափով աշխատութիւն կըրնայ կատարել նուազ ջանքով :

7. Ճշմարիտ հանգիստը՝ կը պարունակէ Աստուծոյ վրայ եղած հաւատքին պարգեւած հանգիստը : Կեանք ստանալու համար ամէն ինչ որ կ'ընենք՝ պէտք է իրը շարժիչ գորութիւն ունենայ հաւատքը : Կեանքի օրէնքներուն հնազանդութիւնը՝ եսական շարժառիթներու վրայ հիմնուած՝ կրնայ օգտաւէտ արդիւնքներ յառաջ բերել . բայց միայն հաւատարիմեւ սիրող սիրտը՝ որ, հաւատքով, երախտագիտութեամբ կ'ընդունի պատուէրներն Արարշին որուն շնորհիւ կ'ապրինք, կը շարժինք ու կանք, կրնայ վայելել կեանք մը՝ յորդառատ և մշտուկայ : Արտին

խաղաղութիւնը կը գրաւէ համակ էութիւնը՝ քանզի մի-  
ակ սպեղանի մը կայ ամէն վէրքի համար, մէկ Բժիշկ՝  
բոլոր հիւանդութեանց համար, աստուածային մէկ դար-  
ման՝ ամէն օրինազանցութիւններու համար, մէկ Փրկիչ՝  
որուն արդարութիւնը կը ծածկէ բոլոր յանցանքները:  
Ահա մած հիւմը՝ որուն վրայ կառուցուած և առողջու-  
թիւնը: Այս գերագոյն Բժիշկը՝ Իր ամոքիչ ձեռքը կը  
դնէ յուզեալ ջիզերուն վրայ՝ և խառնակութենէ դուրս  
կը հանէ ներդաշնակութիւնը առողջութեան . . .

